

Համեստ դասակարգ մը միայն մնացած էր խասդիւզ, արհեստաւոր հայ ժողովուրդ մը, որ սակայն հակառակ իր նիւթական շատ անձուկ կացութեան կը շարունակէր իր եկեղեցին ու դպրոցները շէն պահել:

Բաւական ընդարձակ, բայց շատ անինամ թողուած գերեզմանատուն մը ունի Հասքէյ, գիւղի տուներուն շատ մօտիկ, ուր թաղուած են կարեւոր անձնաւորութիւններ, որոնց շերիմներէն մեծ մաս մը ժամանակին Եկեղեցւոյն շինութեանը գրծածուած, հաղիւ քանի մը հատը կը մնան գեռ կանգուն:

Հոն թաղուած են՝ բացի Եպիսկոպոս Սամուել Երզնկացիէ եւ Կարապետ Վ. Շահնազարեանէ, զորս յիշած եմ վերեւ, երաժշտագէտ Զէննէ Պօղոս (<sup>†</sup> 1826)<sup>1</sup>, Մկրտիչ ամիրայ Ճէղյիրլեան (<sup>†</sup> 1 Ապրիլ 1861), Օրացոյցագիր Տէր Երեմիա Խասդիւզի (<sup>†</sup> 19 Ապրիլ 1880), Տէր Գէորգ Քահանայ Արծրունի Հարիւրամեայ վախճանած Յ Յունուար 1894ին, Երկրաբան եւ Նախարար Գր. Աղաթոն (<sup>†</sup> 22 Ապրիլ 1868), Մկրտիչ Աղաթոն (<sup>†</sup> 23 Նոյեմբ. 1890), Գէտ. Անդրէաս Փոփովիչ (<sup>†</sup> 17 Սեպտ. 1858), Առաքէլ Ալթուն Տիւրի (<sup>†</sup> 26 Մայիս 1886), Զափագէտ Սիմոն Միքայէլեան (<sup>†</sup> 14 Օգոստոս 1878)<sup>2</sup>, Գարբիէլ Երամեան Երաժիշտ (<sup>†</sup> 13 Հոկտ. 1862) Նոյնպէս 1763ին Հաւատքի Համար գլխատուած Նահատակ Մարտիրոս պատանին:

(Ծարունակելի:) ԴԿ8. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ



## ՍԱՑԵՆԱԽՈՍԱԿԱՆ

Թ. Ե. Գ. — Եգիպտոսի Հայոց հին եւ արդի եկեղեցները եւ պատմութիւն շինութեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Նորաշէն Եկեղեցւոյ համբէրէ: Տպառան՝ Յաբէթ-Պատասար: Գաճրէ 1927:

Ամփոփ ու ինամեալ աշխատանք 122 մէծաղիր էջերով, ուր Թորգոմ Սրբապան Գուշակեան Եղիպտահայ զաղութիւն կանդնած կամ ստացած Եկեղեցիներու եւ մա-

<sup>1</sup> 1225 + 551 = 1776, ուրեմն Ա. Ստեփանոսոյ Եկեղեցին շինութեան 48 տարի յետոյ շինուած է աղքիւրաւ:

<sup>2</sup> Եպիսկոպոս Աղայ Պատարաց Աղայ Գուշակ Արք. Այլազեանի, 1893, Պրակ Ա., Էջ 123:

<sup>3</sup> Արքայութեան Աղայ Գուշակ Արք. 1878, Էջ 114-115:

տուոներու պատմական նկարագրութիւնը կու տայ: Այս աշխատութենէն կ'իմանանք թէ արգէն Ժ. Պարուն Եղիպտոսի մէջ Հայել կը գտնուէին, որոնք իրբեւ կազմակեր պուած զաղութ՝ ԺԱ. Պարէն սկսեալ կարեւոր գեր մը կը խաղան եղիպտական կասա վարութեան մօտ իրենց Հայ վզրուկներու (Վէզիր) միջոցաւ: Եթէ Մատթէսս Ռւոհայցիի վկայութիւնը, որուն Համեմատ Հայերը ԺԱ. Պարուն վերջերը Եղիպտոսի մէջ 30.000 ընտանիք կը Հաշուուէին, չափազանցութիւն ալ Համարինք, սակայն եւ այսպէս ան կը մնայ առաջոցոց թէ նոյն ժամանակները բաւական հոծ զաղութ մը ունէինք այդ երկրին մէջ:

Հայ եւ Եղիպտացի պատմագիրներու Համաձայն՝ միայն Ֆաթիմեանց ըրջանին, այսինքն 1074—1177 տարիներու ընթացքին, Հայերը Եղիպտոսի մէջ 35 Եկեղեցի եւ վանք ունեցած են: Հեղինակը՝ Խղճամիտ Բանասէրի հոգածութեամբ մի առ մի զաստորած է յանուանէ ծանօթ բոլոր Եղիպտահայ եկեղեցիներն ու մատունները, յաճախ իր ուսումնասիրութեան էջերն անոնց լուսատիր պատկերներով զարգարելով: Նոյնպէս յառաջ բերած է անոնց բոլոր յիշատակարաններն ու արձանագրութիւնները: Մասնաւրապէս ընդարձակ խօսած է Եղիպտոսի արդի Հարստութեան ըրջանին կառուցուած Գահիրէի Ս. Աստուածածին (1839), Աղեքսանդրիոյ Ս. Պօղոս-Պետրոս (1883) եւ Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ 1924—1927) եկեղեցիներուն մասին: Վերջինս Պրեթէ Պրէին կէսը զրաւած է:

Շատ բաղձալի էր որ Գեր. Հեղինակը իր պատմական աղբիւրները, մանաւանդ օստար պատմագիրներու տեղիքները իրենց ամրողութեամբը յառաջ բերած ըլլար, որ թէ Կործին գիտական արժէքը մէծապէս պիտի բարձրացնէր եւ թէ ապագայ հետախոյներու Համար զնահատելի աշխատանք մը մատուցած պիտի ըլլար: Սակայն եւ այնուիս կը մնայ գեղեցիկ յիշատակարանները Եղիպտահայ զաղութի պատմութեան Համար Սրբապանի այս Կործը:

Հ. Ե. Ժ.

